

Մուքուա , 1736 , խորտակեալ 1737 . . . . .	253,912
Մուքուա , 1507 . . . . .	111,721
Մուքուա , 1807 . . . . .	31,775
Նովկորոտ . . . . .	31,775
Օլմից . . . . .	18,181
Վիեննա . . . . .	17,977
Ուէսդմինսդըր 1856 . . . . .	16,175
Էրֆուրթ , 1497 . . . . .	15,994
Սան (Sens) . . . . .	15,282
Բարիզ , 1680 . . . . .	13,039
Մոնրէալ , 1847 . . . . .	12,978
Գոլոնիա , 1448 . . . . .	11,524
Պրէզլաւ , 1507 . . . . .	11,172
Կորլից . . . . .	11,030
Եորթ , 1845 . . . . .	10,918
Պրիւժ , 1680 . . . . .	10,410
Հոռմ , Ս . Պետրոս . . . . .	8,125
Օքսֆորտ , 1680 . . . . .	7,719
Լուչէոնա , 1636 . . . . .	7,668
Հալպէրշտատ , 1457 . . . . .	7,617
Անվէրսա . . . . .	7,274
Պրիւքսէլ . . . . .	7,186
Տանցիկ , 1453 . . . . .	6,145
Պուլոններ . . . . .	5,927
Լիգոլն , 1834 . . . . .	5,484
Էբզըդէր , 1678 . . . . .	5,420
Լոնտրա , Ս . Պօղոս , 1715 . . . . .	5,281
Կան . . . . .	4,927
Լինգոլն , 1610 . . . . .	4,419
Ուէսդմինսդըր , 1857 . . . . .	4,015

**Փրանկիսկոս Արակոյ :**

Եթէ գեղեցիկ է նուիրել բովանդակեանքը գիտութեանց զարգացմանն ու բարգաւաճանացը , և ետևէ ըլլալ ձեռք բերելու այն գաղտնիքներէն մէկ քանին , զոր բնութիւնը մեծաւ պնդութեամբ կը ջանայ ծածկել , որչափ աւելի գեղեցիկ ու գովելի է մասնակցել և զբովանդակ մարդկութիւնը գիտութեան բարեբարութեանցը : Եթէ իւրաքանչիւր ոք յարգութեամբ գլուխ կը խոնարհեցնէ այս հանձարաւոր մարդկանց առջև , որոնց իմացական տեսութիւնն ամէն բան նկատեց , որոնց խորին միտքն ամէն բան բովանդակեց , որոնց կեանքը շարունակ զօճ մը եղաւ ապահովելու յաղթանակն այն նոր գաղափարաց , որոնք կը տանին քաղաքա-

կանութեան ապագայ յառաջադիմութեանց սերմանքն , որպիսի պատուոյ և փառաց չեն արդեօք արժանաւոր այն մարդիկն , որ առանց նուաստացնելու զգիտութիւնն , ամենուն դիւրահասկանալի կ'ընեն , և վերացական բարձրագոյն հայեցողութիւնները ամէն մըտաց հասանելի կը գործեն :

Ընուանի գիտնականն , որուն վարուցն ու երկասիրութեանց համառօտութիւնն հոս պիտի ընծայենք , մանկութենէ տուաւ զինքը գիտութեանց ուսմանը : Իր աշխատանացն և ոչ այլ ումեք պարտական է պատանեկութեան ժամանակն ունեցած ընդարձակ տեղեկութիւնները , որոնցմով գերազանցեց քան զայն ամէնը որ նոյն նպատակին կը դիմէին : Յետ որոյ կրցաւ ըմբռնել թէ ինչ է գիտութիւնն ըստ ինքեան , յետ որոյ իւր ընդարձակ իմացականութիւնը կարող եղաւ վերահասու ըլլալ անոր շահաւէտ գործադրութեանցը , հասկրցաւ նաև վախճանն որ իւրաքանչիւր ոք պիտի դիտէ իր ուսմանց մէջ : Աշխարհ իմաստնոյն պարտքը չէ միայն գիտութիւններն յառաջացնել , հայեցական գիտելիս ստեղծել , այլ և այն ձեռք բերուած ծանօթութիւնները մերձեցնել ճարտարութեան , և պատառել ջնջել անթափանցական վարագուրներն որով կը պատէր երբեմն մարդկային մտաց յառաջադիմութիւնը , և ետևէ ըլլալ թարգմանելու զգիտութիւնը ժողովրդական լեզուաւ , ու դիւրահասու գործել զայն հասարակ իմացականութեանց :

Փրանկիսկոս Արակոյ գիտութեանց նոր դարագլուխ մը կը կազմէ : Ընդանլուր յաջողութիւններն որ ինքն ունեցաւ թարգմանելով զգիտութիւնները ժողովրդական լեզուաւ , և այն յառաջադիմութիւններն որ այս հնարքով պատճառեցան , ցուցրցին ակներև թէ քաղաքականութեան զարգացմանքն կը կախուին մեծապէս ժողովրդական դատուն մտաւոր կրթութենէն : Ընոր համար հիմա Արարուս մեծ ջանք կայ տարածելու ժողովրդեան մէջ այն ողջամիտ

գաղափարներն որ գիտութիւնն հետ-  
զհետէ կը յայտնէ, և իննևտասներորդ  
դարուս գիտնական յատուկ կնիքն է այն  
պարզութիւնն որ կը տիրէ ապացուցու-  
թեանց մէջ, և ճիգն մասնակցելու զա-  
մէնքն ալ անխտիր անթիւ գիւտից բա-  
րեացն որ օրէ օր երևան կուգան :

Ըստ քանի մը խորհրդածութիւն-  
ներս լաւագոյն ներածութիւն մը սե-  
պեցինք բազմահոգի գիտնականիս վա-  
րուց պատմութեանը, որ ստեղծեց ժո-  
ղովրդական գիտութիւնը, օգտակար  
գործ, առ որ կը դիտեն նաև խոնարհ  
թերթերս :

Փրանկիսկոս Բրակոյ ծնաւ Լադա-  
ժէլ գեղը, Վաղղիոյ Բրեկեան՝ Պիւ-  
րենեայց գաւառը, յամին 1786 փե-  
տրուար 26 :

Հայրը, որ պատանեկութեան ժա-  
մանակն իրաւաբանութիւն սորվեր էր,  
օրէնագիտութեան երկրորդ աստիճանն  
ունէր, բայց ոչ երբէք ՚ի գործ դրաւ  
զայն, և կը նայէր ինամել ու սնուցա-  
նել իր բազմութիւ ընտանիքն՝ իմաս-  
տութեամբ մատակարարելով պզտի  
ստացուածքը : Սնուկն Բրակոյ կա-  
նուխ հասարակաց դպրոցները ղրկուե-  
ցաւ, ուր ոչ աւելի և ոչ նուազ մտառու  
տեսնուեցաւ քան զիւր աշակերտակից-  
ները :

Երբ ժամանակաց քաղաքական ան-  
ցից արագ արագ յաջորդութիւնները,  
Վաղղիոյ սահմանադրի գաւառներուն  
մէջ բանակաց երթևեկութիւնները,  
զինուորական ասորժ բերին հանդեր-  
ձեալ կաճառորդին Վաղղիոյ գիտու-  
թեանց ձեմարանին :

“ Իւրը՝ Գոռդի պատերազմին գի-  
շերն էր, կ'ըսէ Բրակոյ, սպանիացի  
զօրքն յաղթուած ըստ մասին ճամբան  
մնորեցան : Ես գեղին հրապարակն  
էի արևն ելլելէն առաջ. ջոկատա-  
պետ մը ու հինգ հեծելազօր տեսայ,  
որոնք ազատութեան ծառը տեսնե-  
լով՝ հորսուեցան քաղաքին : Ի՛նչկէն  
տուն վազեցի ու զինուեցայ տիգով  
մը, և ճամբուն անկիւնը պահուրտե-  
լով զարկի ջոկատսպետն որ առջևէն

“ կ'երթար : Երբ վտանգաւոր չէր,  
և քիչ մնացեր էր որ սրոյ հարուած  
մը յանդգնութիւնս պիտի պատուհաւ  
սէր, երբ գեղացիք ինծի օգնութեան  
եկան և երեքժանիներով զինուած  
հինգ հեծելազօրքն ալ ձիերնէն վար  
ձգեցին ու գերի բռնեցին : Ես այն  
ժամանակն եօթն ամաց էի ” :

Իերբինեանի գանձապետ անուա-  
նուեցաւ հայրը, ուր Բրակոյ իր բարձր  
բաղդին առաջին քայլն առաւ : Պիւ-  
նուորական ճարտարապետ մը տեսնե-  
լով որ այս քաղաքին ամրութեանցը կը  
զբաղէր, արժընցուց իր բոլոր համա-  
կրութիւնները զինուորական արուես-  
տին : Սպան ըսաւ Բրակոյի որ Բարի-  
զու բազմարուեստից Վարոյն երթալով  
քիչ տարիէն իր աստիճանը կը հասնի :

Երբ օրէն սկսեալ Բրակոյի կոչումն  
որոշուեցաւ, միտքը դրաւ բազմարուես-  
տից դպրոցը մտնելու համար քննութե  
պատրաստութիւն տեսնել : Տեսնելով  
չափաբերութեանց դասատուին անբա-  
ւականութիւնն, որոշեց ինքն իրեն  
պատրաստուիլ քննուելու, և գիտնա-  
կան կալուածատերէ մը օգնութիւն  
գտնելով, ու մանաւանդ գրքի մը կող-  
քին վրայ Տալամպերի գեղեցիկ խոր-  
հուրդը կարդալով, որ պատանուոյ մը  
ուսմանց մէջ ունեցած դժուարութիւն  
ները լսելով՝ կ'ըսէր. “ Կնա, պարոն,  
գնա, հաւատքդ կու գայ ”, ամբարեց իր  
մտացը մէջ այն ամէն տեղեկութիւն-  
ներն որ կը պահանջուէին քննութեան  
համար :

Երբ ժամանակները Իւնչէն աստե-  
ղաբաշխը, որ գործակցութեամբ Տը-  
լամպրու աստեղաբաշխին երկրիս միջօ-  
րէականը կը չափէր, յորդորեց Բրակոն  
որ ետ կենայ ձեռնարկեալ ուսումնա-  
կան ընթացքէն, շատ անյաջողութիւն-  
ներ գուշակելով, և թէ որչափ անյաղ-  
թելի դժուարութիւններ կան իր ճամ-  
բուն վրայ : Պատմութեանս շարունա-  
կութենէն պիտի տեսնուի թէ ինչ կեր-  
պով պարագաներն այս մարգարէու-  
թիւնն արդարացուցին :

Իննութեան օրը հասաւ, Բրակոյ

Վուլուզ գնաց իր աշակերտակիցներէն մէկուն հետ , որուն տուած պատասխաններուն ամենեւին գոհ չըլլալով Սոնտ քննիչը , որ անուանի չափաբեր է , շատ յորդոր տուաւ Ղրակոյին որ անօգուտ տեղը քննութեան չելէ թէ որ ընկերջմէն լաւ չգիտեր նէ :

« — Պարոն , պատասխանեց Ղրակոյ , ընկերս աւելի գիտէ քան ինչ որ ցըցուց : Ար յուսամ որ ես իրմէ բախտաւոր գտուիմ . բայց ըսածներդ զիս կրնան վախցընել , ու բոլորովին զիս շփոթել :

« — Սխկոտութիւնը միշտ տգիտաց պատճառանքն է . խաղբութեան ամօթէն ազատելու համար զքեզ , խորհուրդ կու տամ որ քննութեան չելէս :

« — Ինծի համար ասկէ մեծ ամօթ չկայ , քան ինչ որ հիմա կ'առաջարկես : Հրամմէ , հարցուր զիս , այս է ձեր պարտքը :

« — Շատ բարձրէն բռնեցիր , պարոն , հիմա կը տեսնենք թէ որչափ իրաւացի է յանդգնութիւնդ :

« — Հրամմեցէք , պարոն , պատրաստ եմ » :

Ղրակոյի պատասխաններն այնպէս պարզ ու ամբողջակի եղան , որ բոլորովին գոհ ըրին զքննիչը , որ յետ բազմութիւ հարցուածոց քաջ վերահասու եղաւ անոր տեղեկութեանց հաստատութեանը , և զինքը քննուողաց գլուխը դրաւ :

Արք մտաւ բազմարուեստից Վարոցը , նշանաւոր եղաւ Ղրակոյ իր տեսութեանց ճշգրութեամբ և իմացականութեանն արագ ըմբռնողութեամբ : Սիշտ իր դասուն գլուխը գրաւեց , արդարացրնելով այն յանդգնութիւնն որ Սոնտ երեսը զարկեր էր Վուլուզ քաղաքը , և որով շատ անգամ Վարոցին մէջ ալ դասատուաց համարումը կրնար կորսընցունել , եթէ միտքը բազմազան ու հաստատուն տեղեկութիւններով զօրացուցած չըլլար :

Բազմարուեստից Վարոցին մէջ ալ լէժանտուր իրեն խիստ քննութիւն մը անցուց , որուն արդիւնքն եղաւ այն

սերտ բարեկամութիւնը , որով կապուեցաւ այս անուանի երկրաչափն երիտասարդ Ղրակոյին հետ :

Վաղղիոյ առաջին կայսերութեան կանգնման ժամանակը , բազմարուեստից Վարոցն ոտք ելաւ միահամուռ , և քիչ մնաց որ պիտի ցրուեր . բայց որովհետեւ այս ապստամբութեանս գլուխ կեցեր էին աշակերտաց առաջաւորները , Սոնտ Վարոցին լաւ համարեցաւ աչք գոցել :

Հազիւ թէ տարի մը կար , որ Ղրակոյ մտեր էր բազմարուեստից Վարոցը , առաջարկութեամբ Բուասոն երկրաչափին , ատենադպիր անուանուեցաւ Բարիզու դիտարանին՝ փոխանակ որդոյն Սէչէնի : Շարունակեց հոն Պիոյին հետ կազերու թեկեկման քննութիւնները , զոր Պորտա սկսեր էր բարեկամացաւ Աբլաս մեծանուն ատեղաբաշխին հետ , և որուն միջնորդութեամբ Պիոյի ընկերացաւ , յամին 1806 , Սպանիա երթալու միջօրէականին չափը շարունակելու համար , որ ընդհատեր էր Սէչէնի մահուամբ :

Այս երկու աստեղաբաշխները նոր հասեր էին Սպանիա , ուր քաղաքական շփոթութիւնները իրենց շատ նեղութիւն տուին : Սուրվիտոյ քաղաքը գաղղիուհոյ մը տունն օթեանած ըլլալով , անոր սպանիացի վրէժխնդիր ու նախանձոտ խօսնայրէն քիչ մնաց որ պիտի սպաննուէին :

Հոն իր վրանին տակ գողապետ մը ընդունեցաւ , որ իրեն ապաւիններ էր , և անկէ ապահովութեան գիր ընդունելով կրցաւ Ղրակոյ շարունակել իր չափմունքներն այն լեւներուն վրայ և գիշերանց ճանապարհորդել : Ա վերայ այս ամենայնի գիշեր մը գողերն ետեւէն ընկան , և ստիպուեցաւ գեղի տուն մը ապաւինելու , ուր կէս գիշերն անցած տնեցիքը դեռ ոտքի վրայ էին , վասն զի ցորեկը խոզ մը մորթած ըլլալով կ'աշխատէին երչիկ շինելու :

Սպանիացուց ատելութիւնն օրէ օր կ'աճէր գաղղիացուց դէմ , և Ղրակոյ հարկադրեցաւ Պելլէր ըսուած դղեակն

ապաստանելու, ուր գերի բռնուեցաւ սպանիացիներէն 1 յունիս 1808 : Արկու ամիս ետքը, 29 յուլիս, անկէ փախաւ և Ղաչէրի գնաց 3 օգոստոսի : Հոն Վաղղիոյ հիւպատն իրեն սուտ անցազիր տուաւ և ճամբայ ելաւ դէպ 'ի Սարսիլիա ալձերցի նաւով մը, որ երկու առիժ ընծայ կը տանէր գաղղիացւոց կայսեր Ղաչերիոյ Տայիին կողմանէ : Բայց բաղձն այնպէս ուզեր էր որ Ղրակոյ շատ անգամ դէպ 'ի հայրենիք ճամբայ ելլէ ու չհասնի : Սարսիլիոյ բացերն սպանիացւոցմէ գերի բռնուելով Սողաս քաղաքը տարուեցաւ :

Հոն անօրինակ ճարտարութեամբ մը ծածկեց իր սկզբը դատաւորաց առջև, որ զինքն ու ճամբու ընկերները դատելու նստեր էին, բայց չազատեցաւ գերութենէ : Յետին չքաւորութեան ու թշուառութեան մէջ իյնելով, օրէ օր կը սպասէր հրացանաւ սպաննուելու, և յանձն չառաւ փախչիլ, որպէս զի իրեն գերեկից նաւորդներն անմխիթար չթողու : Արջապէս Ղաչերիոյ Տայիին խնդրանքն ազատելով ճամբայ ելաւ դէպ 'ի Սարսիլիա 21 նոյեմբեր, բայց նաւն հասաւ Պուճիա 5 դեկտեմբերի : Բնկէ ցամաքով Ղաչէրի գնաց անլուր դժուարութիւններով ու միահն աչք առնելով, ուր խել մը ժամանակ սպասելէն ետև երրորդ անգամ ճամբայ ելաւ նաւով դէպ 'ի Սարսիլիա, 21 յունիս 1809, և ճարտար նաւաշարութեամբ անգղիացի պատերազմիկ երկկարգ նաւ մը խաբելով, մտաւ Սարսիլիոյ նաւահանգիստը 2 յուլիս :

Վաղաք ելլելէն առաջ քառասնորեայ զգուշութեան մտաւ . ինչպէս այն ատեն սովորութիւն էր, և այս փակարանին մէջ ծանօթացաւ Ռոնս աստեղաբաշխին հետ, որ Սարսիլիոյ դիտարանին վերատեսուչն էր, և անոր յաճախ այցելութիւններն իր գերութեան ձանձրոյթները քաղցրացուցին :

Րարիզ հասածին պէս զինքը գրկախառն ընդունեցան գիտնականք, և շոյտ մը, 8 սեպտեմբեր 1809, անուանեցին զինքը կաճաւորդ Ճեմարանին գիտու-

թեանց փոխանակ Սալանտ աստեղաբաշխին, և ինքն էր քսանուիրեք ամսոյ :

Ղեմական ընտրուելէն քիչ մը ետքը նամակ մը ընդունեցաւ զինուորագրութեան զօրագլխէն, որ կ'իմացընէր թէ սահմանեալ օրը նոր զինուորագրելոց հետ ինքն ալ ներկայանայ : Ղրակոյ շուտ մը պատասխանեց թէ կը մտածէ ճեմականի հագուստով ներկայանալու :

Օրագլուխն այս բանիս չար հետեւանքներէն վախնալով, վասն զի Վաբուլեոն Ա կայսրն ալ ճեմարանին կաճաւորդ էր, մէկէն արձակման գիրը ղրկեց այն նորընտիր ճեմականին :

Յամին 1809 վերլուծական երկրաչափութե գասատու դրուեցաւ բազմաբուստից Վարրոցին մէջ փոխանակ Սոնժի, և մինչև 1830 կեանքն անցուց ճեմականի պարտքերն անվրէպ կատարելով : Բայ միջոցին մէջ շատ ճառեր գրեց բնաբանութեան և երկրաչափական տեսաբանութեան վրայ, որոնք թէ և մեծամեծ յեղափոխութիւններ չգործեցին ալ նէ, գոնէ գիտութեան մեծ յառաջագիմութիւն տուին :

Բայց իր փառաց ասպարէզը Րարիզու դիտարանին աստեղաբաշխութեան բեմն եղաւ, ուր հրաւիրուելով Ղրակոյ գիտցաւ 'ի գործ դնել կատարեալ կերպով այն մեծ մտածութիւնը որ ունէր ժողովրդական ընելու զգիտութիւնը, և իր ապացուցութեանց պարզութիւնը ու դասախօսութեանց դիւրահասանելիութիւնն ամենայն մտաց և միանգամայն նիւթոյն բարձրութենէն չնուաստանալն անօրինակ է գիտութե տարեգրոց մէջ :

Վաղաքական ընթացք մըն ալ սկսուաւ Ղրակոյ յամին 1830 . բայց միշտ հանդարտ էր իր վարմունքն ու ծանր, և անխառն իր ատենի կրիւքն : Բռժամանակեայ կառավարութեան անդամ ընտրուելով 1848ին, նշանաւոր եղաւ իր չափաւորութեամբն ու անշահասիրութեամբը :

Բնձուկ են էջերս Ղրակոյի քաղաքական վարքը պատմելու . վասն զի գիտութեան փառքն այնչափ աւելի են

զինքը պսակելու , որ քաղաքական ասպարիզին մէջ ունեցած քանի մը փայլքն անոնց քով կը նուազին : Այս ասպազայք ոչ այնչափ այս մեծ մարդուս քաղաքական որպիսութիւնները պիտի քննեն , որչափ անոր գիտութեան տուած անհուն յառաջադիմութեանցը վրայ պիտի զբաղին :

Վիտութեանց ճեմարանին մշտնջենաւոր ատենադպիր ընտրուելով , 17 օգոստոս 1830 , շատ պայծառացուց այս պաշտօնն աննմանելի կենսագրական տեղեկութիւններովն հին ու նոր գիտնոց վրայ :

Արակոյ միշտ սիրեց ընտանեկան կեանքը : Աորս կողմը կը բոլորէր այն ամէնքն որ իրեն հետ արեւակցութեան կապով զօգուեր էին , և մեծ խնամքով կը տքնէր իր ընտանեաց ամէն մէկուն ասպազայ բարօրութեանը : Այրազոյն անշահասիրութեամբ մը , կը նուիրէր իր դրամական դուզնաքեայ մուտքը յօգնութիւն ազգականացն , որոնց բաղդը ձեռնտու չէր եղած :

Կենաց վերջի տարիները Արակոյ աչքին տեսութիւնը գրեթէ բոլորովին կորսնցուցեր էր , 'ի վերայ այսր ամենայնի կը պատրաստէր իր գրուածոց հրատարակութիւն օգնականութեամբ իւր բարեկամին Պառալ գիտնականին , որ մահուանէն վերջն ալ շարունակեց աչքէ անցընելու ձեռագիրներն ու տրպագրութեան տալու :

Կնքեց Արակոյ կեանքն ակադձուն արդեամբք գիտութեան 14 հոկտեմբեր 1853 , և իրմով Վազգիտ ու բովանդակ Արոպա կորսնցուց այն մեծահասնաք մարդիկներէն մէկն , որ երբեմն երբեմն դարուց ընթացիցը մէջ կը յառնեն , և բոլոր Արիզ քաղաքը դղրդեցաւ իրեն յուղարկաւորութեան օրը , և երևելին Ֆլուրանս իր պաշտօնակիցը գերեզմանին վրայ յիշեցուց անոր բարուց ազնուութիւնը , և իր երկասիրութեանց մեծութիւնը :

Արակոյ երկու որդի թողուց , որոնք ժառանգեցին անոր փառքն ու անունը , և ինքն աղքատ մեռաւ . վասն զի շատ

առատասիրտ եղեր էր առ այլս , և անշահասէր 'ի վեր քան զամենայն :

Կը շարունակուի :

Քրտիւնք :

Սարդուս կաշին կը բաղկանայ թելաւոր , ընդդիմակալ և զգայուն թաղանթէ մը , որ բոլոր մարմնոյն մակերեւոյթը կը պատէ և կ'երկըննայ ինչուան բնական ծակուց բերանը , ուր այլ և այլ հիւթաւոր մասանց կը բաշխուի : Սարդուս կաշին աս կազմուածը կ'ըսուի Տորթ : Արձակ մակերեւութին վրայ բազմութիւն մը կ'երևան թեթե խորտուբորտութեանց՝ որ Բլախի կը կոչուին և ըստ բնապատմաց հոն կը վերջանան զգացական ջղերուն վերջին բաժանմունքը : Այլ բլրակներն առանց մասնաւոր կարգի մը բոլոր մարմնոյն վրայ ցրուած են բաց 'ի ափէն ու ներբանէն , ուր զուգահեռական կարգաւ մը շարուած են բոլորաձև կամ թերաձև գրծերով , ինչպէս աչքի ալ յայտնի կ'երևան : Իսկ մարմնոյն մակերեւութին միւս տեղուանքն եղած բլրակները չեն տեսնուիր . վասն զի կաշին ուրիշ մաս մը , որ վերնատորթ կ'ըսուի , կպած ըլլալով բոլոր մորթին վրայ նման վէճնիճի , կը պաշտպանէ անոր կարգէ դուրս ըզգայունութիւնը արտաքին մարմնոց ազդեցութեանը դէմ , դատարկ միջոցները կը լեցնէ և բլրաձև բարձրութիւնները կը ծածկէ : Վիին մէջ և ներբանին տակ կը վերնամորթին արտաքին մակերեւութին վրայ դիւրաւ առաջ կու գան մորթական այս խորտուբորտութիւններն , որով այն մասերն առանձին երեւոյթ մը կ'առնուն : Աող ներեն ընթերցողք այս անդամազննական նկարագրութիւնները , որ ամենակարեւոր են հետագայ բուսութիւնները լաւ ըմբռնելու համար :

Արդ երեւակայեք նուրբ ու երկայն խողովակ մը , որուն մէկ ծայրը միայն բաց ըլլայ , որ բոլոր կաշին , այսինքն թէ մորթին և թէ վերնամորթին